

ՊԵՏՄԱ-ԲԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

ԳԼՈՒԽ ՓԴ.

ԴԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ

•

Ամմիանոս պատմիչը, որ անձամբ ծառաթիվ էր այս կամսին, քանի մը տողով մեզի կը ներկայացնէ զի՞նք. «Մարդ մը, որ խոսնարհ ձեւեր առած կը քալէր և շարունակ տիսուր արտայալութիւն մը ունէր գէմքին վրայ, սակայն իր կեանքի բոլոր օրերուն եռանգուն դրգող մըն էր գէճերու»⁽⁹⁾:

«Տերենտիոս դաւագրական խմբակ մը կազմեց քանի մը հեթանոսներով» (իմա՞ հայերով): Մուշեղ պատմից կամսին Պապի ըրածներու մասին: Տերենտիոս՝ Վաղէս կայսեր գրած համակին մէջ կրկնեց հայ սպառապետին ըստածները:

Ան կայսեր կը տեղեկացնէր թէ Պապը ամբարտաւան արարքներու տուած էր ինքնինքը, թէ ան իր հպատակներու հանդէպ շատ անգութ զերաբերում ցոյց կուտար, թէ Պապ սկսած էր պարսկական քաղաքականութիւն մշակել, և ատոր ապացուցն ալ, անոր հրամանով Գղակ և Արքարան իշխաններու սպանումն էր: Եւ թէ եթէ անմիջական քայլեր չառնուէին Պապը հայ գանէն վար առներու, ապահովարար Հայաստան պիտի ինար պարսիկ զերիշխառ նութեան տակ:

Վաղէս կայսրը զիւրահաւան, ամէն ըստ-ըստեր հաւասարք ընծայող, «ամօթալի տկարութիւն մը որմէ հովնիսկ մեր առօրեայ կեանքին մէջ մարդ պէտք է խռափի»⁽¹⁰⁾, անմիջապէս Պապը ձեռք ձգելու միջոցներու մասին սկսաւ խոկալ: Կամ աւելի ճիշդը, միջոցը արդէն Տերենտիոս կամոր թերազըրած ըլլալու էր, որպէս կայսրը հրամա-

յից գործադրել այդ՝ առանց ժամանակ կորսնցնելու:

Տերենտիոս ներկայացաւ Պապ թագաւորին, և քաղաքավար ակնածանքով, ինչպէս պարտ ու պատշաճ է երբ արքայի մը կը ներկայանան, յայտնեց թէ Վաղէս կայսրը ներկայ քաղաքական կացութեան մասին անմիջական խորհրդակցութեան համար կը խնդրէր որ Հայոց թագաւորը շտապէր իլլիկիա գալու, և կայսրն ալ Անտիոքէն պիտի երթար Տարսոն, ուր երկու վեհապետներու տեսակցութիւնը տեղի պիտի ունենար:

Պապ թագաւոր, ընդունելով կայսեր հրաւէրը, 300 ընտրեալ ձիւուրներով ճամբայ իւլաւ Տարսոն:

Քաղաք հասնելուն, Բիւզանդական զօրքերու պատույ գումարտակ մը Պապի տրամադրութեան տակ զրուեցաւ: Բայց շատ շանցած Հայերը զգացին թէ պատույ պահակը աւելի հսկիչ խռամը մըն էր, կարծես հայ թագաւորը կասկածելի մէկը ըլլար, որը պէտք է միշտ հսկողութեան տակ ըլլայ:

Օրեր կ'անցնէին: Պապի հարցութեան թէ ի՞նչ էր ստիպողական պատճառը իր հան զալուն, և ի՞ր կայսեր հետ պիտի տեսնուէր: անորուշ պատասխաններով կը ձգձգէին: Պապ քանի առքի ի վեր Վաղէս կայսրը չէր անուած, այդ միջահասակ, թիսուզէմ, մէկ աչքը աղօտած (կ'երեկի հիւնացութենէ), մեծափոր և ծուռ ծնկերով մարզը⁽¹¹⁾, և կը զարմանար թէ արդեօք ի՞նչ կենական հարց էր որ ան պիտի խորըրդակցէր հետո:

(9) Ammianus, XXX, 1, 2.

(10) Ammianus, XXXI, 14, 6.

(11) Ammianus, XXXI, 14, 7.

Միաժամանակ Հայաստանի մէջ, Մուշեղ
և իր արքանեակները, արդէն Պապի հեռա-
նալուն մասին չչուկներ կը ատրածէին ժողո-
վուրգի մէջ, զգացնելով թէ շատ չանցած
նոր և աւելի լաւ թագաւոր մը պիտի զար:

Եւ այդ ուզգութեամբ ալ անոնք կը
շտապիցնէին Տերենափոս կամու, որ կայսեր
գրեց ըսելով թէ անհրաժեշտ էր որ առանց
ժամանակ վատնելու, Պոլիս զամուսով Արշա-
կունի իշխաններէն մէկը Հայաստան պէտք
է զրկեր որպէս թագաւոր, իթէ չէր ուզգեր
որ հայ աշխարհը պարսիկներուն զիրկը իշ-
նաւ:⁽¹²⁾

Պապ այլես չափազանց զկուչութեամբ
և չըջանայցութեամբ կը վարէր ինքովին-
քը: Կասկածը սկսած էր մտատանջիլ զինք
թէ այս ամէնը թերես ծուզակ մըն էր իրեն
գէմ:

Բախտի բերումով, երիտասարդ թա-
գաւորին գաղտնապէս մէկը հազորդեց Տե-
րենափոսի վերջին նամակի մասին, որով ան-
վաղէսէն նոր թագաւոր մը կ'ուզէր Հայոց
համար:

Ալ ատրակոյս չէր մնար Պապի մաքին
մէջ թէ իրեն կը սպասէր գժնդակ վախճան
մը: Տարսոն թակարդ մըն էր, թերես ալ
գերեզման մը:

Պապի արթնամտութիւնը թերեր առաւ,
Փրկութեան միակ միջոցը փութով և յան-
կարծական փախուստի մէջ կը կայանար: Անմիջապէս Պապ իր մտերին խորհրդակից-
ներուն հետ միասին ծրագրեցին պարսպա-
պատ քաղաքէն փախչէլ:

Մեծ գաղտնապահութեամբ Պապի հե-
տեղորդներուն հրահնագուեցաւ իրենց ձիերը
հիծած, երեկոյեան մօտ, այսինչ ժամուն,
մօտենալ քաղաքի գուսներէն սրոշ մէկուն,
և տրուած նշանի վրայ ամէնքն ալ, համա-
խումբ կազմով, քառասմբակ զուրս խոյա-
նալ:

Դրան պահակները, յանկարծակիի ե-
կած, սուրացող գրոհը չկրցան արգիլել, և
հայ ձիաւորները յաջողութեամբ թռան
դուրս:

Պահակապետէն լուր ստանալուն, հա-
հանգի կառավարիչը աճապարեց Պապի ե-
տեէն, և անոր հասնելուն, աղաչեց որ գե-
րադառնայ: Մերժուեցաւ, և վախցած՝ ետ
գնաց:

Անմիջապէս լեզէս մը զինուոր վաղե-
ցին փախչողներու հաեւէն: Երբ մօտեցան
չուող հայերուն, Պապ իր ամենաքաջ լին-
կերներով զարձաւ յարձակելու, և սուկալի
նետաձութեամբ այնքան լիզուապատաս ը-
րաւ զինք բանելու հկողները, որ ահազա-
րապետը և ամբողջ լեզէս ա՛ւ աւելի
որբնթաց վերադարձան պարխապները քան
անէն մեկնած էինք:⁽¹³⁾

Երկրի ճամբաներուն անձանօթ, Պապ
և իր հետեօրդները երկու օր երկու զիշեր
երկոր ուրուապատայա ճամբարութենէ վերջ
Եփրատի հզերքը հասան: Գետը հոն խիստ
յորձանուած էր և խօր: Պահ մը չուարած
մնացին: Մեծամասնութիւնը լողաւ չէին
զիտեր: Նաւակներ չկային: Միաժամանակ
ալ վախ կար թէ, իրենք այնքան զարձ-
դարձիկ ճամբաներէ հկած էին, որ դեռ զի-
րենք հալածազները կրնային հասնիւ, իթէ
իրենք չկարենային զետը անցնիւ:

Շրջապատը ագարակապաններու տու-
ներ կային, և շատ այզիներ: Ամէն մարդ
խորհուրդ մը կուտար թագաւորին, զետը
ապահով անցնելու մեթոսի մասին:

Պապ հետեւեալ միջոցի զիմեց: Ազարա-
կապաններէն հաւաքել առաւ տիկեր, ո-
րնք կը գործածուէին զինիի համար, ինչ-
պէս նաև անկողիններ:

Ուսած տիկերու վրայ ամբացուցին ան-
կողինները: Այսպիսով յարձարցուած «լաս-
տ» երէն սառչինի վրայ նստաւ Պապ, յե-
տոյ իր աւտգանինին զիխաւորները, ձիերինին
քաշելով իրենց հաեւէն: Իսկ մնացածները
քչեցին իրենց ձիերը ջուրը, և մեծ վասնզ-
ներ զիմազրաւելէ վերջ, անվիսաս բայց
չնչասպատ կրցան իշնալ միւս ափը:

Հանգստանալու համար կարճ գաղաքէ
յետոյ, խումբը զարձեալ ճամբար ինկաւ:

Երբ Պապի փախուստը Վաղէս կայսեր
հազորուեցաւ, իր մտահոգութիւնը ա՛լ
աւելի մեծ էր քան իր սարկութիւնը: Ան
վախցաւ թէ, Պապ իր հայրենիքը հասնե-
լուն, ալ բոլորովին երես պիտի զարձնէ
Բիւզանցիոնէն, ու միանայ առար թշնա-
միին:

Պապ Հայաստան հասնելու չէր: Վաղէս
անմիջապէս հրամայեց որ 1,000 փորձառու-
աղեղնածիցներ վազին հայերու հաեւէն:

(12) Ammianus, XXX, 1, 4:

(13) Ammianus, XXX, 1, 5 - 7.

Անսաց հրամանատար կարգեց երկու հոգի, Գանիքելոս և Բարզիլիերիս, որոնք քաջածահօթ էին երկրի ծակ ու ծռեկն։ Եւ չնորհիւ այդ ժամանակութեան, շուտընդփոյթ եփրատը անցնելով, հասան վայր մը ուր Հայոստան տանազ երկու ճամբաներ իրարմէ կը զատուէին միմիայն երեք մզոն հեռաւորութեամբ։

Բիւզանդացի զօրապետները իրենց գումարակը երկու մասի բաժնեցին, 500 հոգի մէկ ճանապարհ բռնեց, 500 հոգի միւսը։

Ուրախ էին Շուղակը լարուած էր, և Պապը որ մէկ ճամբան ընտրէր, պիտի իշնար մէջը։

Այս երկու ճամբաներուն միջն, անտարի մը մէջ, հայերը դադար տուած էին հանգչելու համար։ Երբ ճամբորդութիւնը վերսկսէին, պիտի իշնային երկու ճամբաներէն մէկը կամ միւսը, ուսկից քիչ մը յառաջանալէ վերջ, պիտի հանդիպէին իրենց հալածիչներուն։

Սովորական աննշան պատահար մը Պապի օգնութեան հասաւ։

Ճամբորդ մը, որ կ'աճապարէր եփրատի ափը հասնիլ, կը տեսնէ զարիվերը զինուորներով կը վիտայի Վախցած անոնց հանդիպելէ, կը ձգէ ճամբան և նեղլիկ արահետի մը հետեւէլով, որ երկու ճամբաներու միջն կը գտնուէր, կը մտնէ անտառ։

Քիչ մը յառաջանալէ վերջ, կը հանդիպէ հայերու, որոնք զինք կը տանին Պապի առաջ։

Պապը առանձնակի հարցաքննեց մարդը, և անկէ իմացաւ թշնամի զօրքերու ներկայութիւնը։

Թագաւորը ճամբորդը իր մօտ պահեց և վատահեցուց զինքը թէ իր անձին ոնէ վտանգ չկար։

Յետոյ Պապ, առանց մէկուն բան մը յայտնելու, որպէսզի չվախնան, իր մօտ կանչեց հայ ձիւոր մը և ապսպեց որ անմիջապէս աջ կողմի ճամբան երթայ, և առաջին գիւղը հասնելուն, թագաւորի և իր խումբին համար կերակուր և պատապարան ճարելու կարգադրութիւն ընէ։

Ապա թագաւորը երկրորդ ձիւոր մը կանչեց և զրկեց ձախ կողմի ճամբան, միւնայն յանձնարարութեամբ, առանց մէկը միւսին հրահանգէն լուր ունենալու։

Երկու ձիւորներու մեկնելէն վերջ,

Պապը, ճամբորդը որպէս առաջնորդ ունենալով, մացառուածի մէջ կորսուած արահետէն ինք և իրենները անցան, և շատ չանցած իրենց ետեւ ձգեցին Բիւզանդական երկու խումբերը, որոնցմէ իւրաքանչիւրը հայ ձիւորը ձերբակալած, ալ ուրախ զուարթ կը սպասէր իրենց ուզած մարդուն։

Երբ Հայաստան հասան, և իմացուեցաւ որ Պապ թագաւոր ոզջ առողջ իր երկիրը եկած է, ժողովուրդը ամենուրեք խանդավագութեամբ ոզջունեց զինքը⁽¹⁴⁾։

Բիւզանդական երկու հրամանատարներ բոլորն շուտած ձեռնունայն հու գարձան։ Պապի գէմ իրենց կատաղութիւնը չափ ու սահման չունէր, որ այսպէս անիմանալի կերպով իրենց մատերու արանքէն փախեր էր։ Պարտիկելու համար իրենց անճարակութիւնը, անոնք երգում պատառ եղան համոզելու Վաղէս կայսրը, որ Պապ՝ կախարդական գաղտնածածուկ միջոցներով պահ մը կուրցուցած էր Բիւզանդացիները, իսկ իր և իր հետեւորդ հայերուն ալ ձևերը փոխելով, իրենց շարքերու մէջէն անցեր էին առանց տեսնուելու։ Այս տեսակ վահագաւոր կախարդի մը հատ էր կայսեր գործը, և հթէ Վաղէս չուտով անոր հաշիւը չմաքրէր, աւելի աղէտալի գէպքեր կրնային պատահի այդ չարգործի երիսէն⁽¹⁵⁾։

Վաղէս ատամները կը ճանի։

Արսը փախած էր, և որսորդը պարագ թակարզի մօտ նստած։

Բայց որսորդը կ'որոճար։

3. ՄԵԾ ՈՃԵՐԸ

Հայաստան վերագառնալուն, Պապ թագաւոր ուեէ վրէժինդրական քայլ չառաւ, և շարունակեց իշխել կարծես արտասովոր բան մը պատահած չըլլար, «լուսթեամբ կրելով իրեն գէմ կատարուած սխալները»⁽¹⁶⁾։

Ան ուեէ կասկած չունեցաւ Մուշեղէն։ Պապի աչքին գլխաւոր չարագործը Տերենտիոս կոման էր, այդ խոնարհ երեսոյթով դաւագիրը, մոլեռանդ Ուղղափառեան, որ Պապի գէմ իր սազրանքը հիւսած կրնար ըլլար՝ իրեն հիացող Բարսեղ եպիսկոպո-

(14) Ammianus, XXX, 1, 8 - 15.

(15) Ammianus, XXXI, 1, 17.

(16) Ammianus, XXXI, 1, 15.

սապետի գրդումով, Բարսեղ, որ Պատրիարքելու այնքան սուր և ցաւասիթ պատճառ ունեցր, և որ կը սքանչանար Տերենտիոսին, զինք «ամենասաքանչելի կոմո» կոչելու աստիճան։

Այս, այս անլուր դաւը Հայոց թագաւորի գէմ ծնունդ առած էր Տերենտիոսի զիսին մէջ։

Մուշեղ Մամիկոնեան, սակայն, ահաբեկցաւ իրենց զաւի այս կերպ ձախողութենէն։ Ոչ մինակ Պապ թագաւոր յետ այնու աւելի հաստատամտութեամբ իր հակարիւղանդական քաղաքանութիւնը շարունակէր և Մուշեղը բոլորովին չէզոքացներ պետական կեանքի մէջ, այլ, աւելի սարսափելին, եթէ Պապ կերպով մը իմանար Մուշեղի մեղսակցութիւնը իրեն գէմ ի գործ գրուած ոճրապարտ դաւագրութեան, Մուշեղին կը սպասէր միենոյն սեբախութ որ բաժին ինկաւ Գեղակ Մարդպետին։ Պատի գլխատուէր, և գլուխը նիփակի զարնուած, արքունական հրապարակի վրայ պիտի ցուցագրուէր։

Աղէտաւոր ճամբէն որ Մուշեղ ընտրած էր, և կ'ընթանար, այլևս ետ դառնալ կարելի չէր։ Այդ կ'առաջնորդէր զինք ահոելի հանգրուանը, Պապ թագաւորի սպանութիւնը⁽¹⁷⁾։

Եւ ոճիրն ալ պէտք է գործուէր Բիւղանդագիներու ձեռքով։

Մուշեղի չափ աճապարանքի մէջ էր նաև Վաղէս կայսրը։ Նոր ծրագիր մշակուեցաւ Պապ արքան կարելի եղածին չափ չուտ մէջտեղէն վերցնելու։

Տերենտիոս ետ կանչուեցաւ Հայաստանէն, զգացնելու Հայ թագաւորին թէ Տարսոսի անախորժ միջադէպը բացարձակապէս Տերենտիոսի չար մտքին պտուղն էր, թէ Վաղէս կայսրը բնաւ լուր չունէր, և զոհ դարձած էր նենդամիտ Տերենտիոսի դաւին, այնքան որքան ինքը Պապ։ Եւ մինակ բանը որ կայսրը կրնար ընել, կերպով մը Պապ թագաւորին սիրտը տռնելու, էր պաշտօնանկ ընել Տերենտիոս կոմը և անոր տեղ զրկել Հայոց թագաւորին հրացող հրամանատար մը։

(17) Ուրքա՞ն պարզամիտ անմեղութեամբ Մեռող Երեց կը գըէ. «Երբէ տեսին նախարարքն Հայոց (Պապի վարժունքը) խորհեցան սպանել զՊապ, և թագաւորեցնել զքաջն Մուշեղ» (116)։

Այս նորեկը Տրայանոս գօրապետն էր։ Ան Վաղէս կայսեր այցելած էր Անտիոք, և երկուքը մէկ երկար խորհրդակցեր էին Հայոց թագաւորը սպաննելու յարմարագոյն մեթոսի մասին։

Տրայանոս ալ, Տերենտիոսի նման, մուլեանդ Ռւզզափառեան էր, այնքան մոլի, որ երբ քանի մը տարի առաջ, Պոթերու դէմ մզած պատերազմին պարտուեցաւ, և Վաղէս զինք կշտամբեց, Տրայանոս, առանց բառերը ծամծմելու յանդգնութեամբ պատասխանեց թէ, իր պարտութեան պատճառը ոչ թէ իր ապիկարութիւնն էր, այլ Վաղէսի Արիոսիան ըլլալը, որով Աստուած Կայսեր գէմ կ'ելլէր⁽¹⁸⁾։

Բաղդատմամբ անժպիտ և սակաւախօս խոռվարար Տերենտիոսի, Տրայանոս յայտնուեցաւ անկեղծ բարեկամութեան տաքարիւն և շատախօս մարմնացում։ Խնդումներս, լեզուն մեզը ու շաքար, և շողոքորթութեան արուեստը հացուցած այնպիսի կատարելութեան որմէ համակ անկեղծութիւն կը հոսի։

Երիտասարդ արքայի վատահութիւնը շահելու համար ամէն հնարաւոր մեթոս ի գործ գրաւ՝ տաղանդաւոր գերասանի ճկունութեամբ և արուեստով։ Յարգալիր մտերմական շեշտ մը, որ կասկած կը փարատէ, Բիւղանդական գօրապետի խօսքերը քաղցրացուց և վարժունքը հաճելի դարձուց։

Ոմէն անզամ որ Պապ թագաւոր խնճուք մը կուտար, Տրայանոս, առանց հրաւիրուած ըլլալու, կը վազէր կուզար, իր գովասանքը շառյելու արքային։ Որպէս թէ Պապ թագաւոր իր գաղտնակիցը եղած ըլլար, անոր կը կարգար Վաղէս կայսեր անձնական նամակները — դիտամեաւոր կերպով գրուած, Պապի կարգացուելու —, ուր կայսրը բարեկամական անկեղծ բառերով կ'արտայաւուէր Հայ թագաւորին մասին⁽¹⁹⁾։

Վերջապէս Տրայանոս շահեցաւ Պապի վատահութիւնը Անշուշտ իր հայ գաւառիցներն ալ իրենց դերը կատարեցին այդ յաջողութեան մէջ։

Օր մը Տրայանոս Պապ թագաւորը ճաշի հրաւիրեց։

Հրաւէրը ընդունուեցաւ առանց ամենապայզն կասկածի։

(18) Theodoret, IV. 30.

(19) Ammianus, XXXI, 1, 19.

Թերեւ եթէ մէկը պատահաբար արքային լիչէր թէ գրեթէ տարի մը առաջ, եւրոպացի մէջ, Քատի ցեղի թագաւորը Գապինիս ճաշի հրաւիրուեցաւ Հռոմայիցի զօրապետի մը կողմէ և վայրագարար ըսպանուեցաւ, Պապ ուսերը թօթուեր՝ միզմքմծիծաղով մը, ի՞նչպէս կարելի էր նման քստմենիլի բան ակնկալել անկերծութեան տիտար իր մտերիմ Տրայանոսէն:

Իսկ ընդունելութիւնը որ Տրայանոս սարքած էր Հայ արքային, անտարակոյս Պապին պատճառած ըլլալու էր ինքնազոհ ժպիտ մը: Եւ այդ մասին թագաւորը թերեւ համակրական ակնարկութիւն ալ ըրած ըլլալու էր իր բարեկամ Գնել Անձեւացի իշխանին, որ Պապին կ'ընկերանար:

Մեծառչակ վեհապետի մը վայել առարձանի փառաւոր ցոյցով կ'ողջունէր Տրայանոս իր Արշակունի հիւրը:

Ասպարակիր լեզունականներու չքայումբ մը պատւոյ պահակ կեցած էր սրահի պատերուն երկայնքը, և դուրսը: Լարային և փողաւոր նուազարաններ, երգիշներ: Արծաթ և սոկի սպասներու փալիլուն ճոխութիւն: Խորտիկներու հազուազիւտ տեսակներ: Ամէն բան ցոյց կուտար թէ Տրայանոս ոչ մէկ նեղութեան առջև կանգ առած էր փառահեղ և յիշատակելի սարքուածքով ողջանելու իր մտերիմ Պապ թագաւորը:

Պապ գրաւեց պատւոյ աթոռը, և երբ զինիի առաջին բաժակը մատուցին իրեն, փող, քնար, սրինգ և թմբուկ միանուագ հաշեցին, սրահը լեցնելով ախորժալուր երաժշտութեամբ: Երդ ու նուազ շարունակեցին: Փինին ըրջանը կ'ընէր սեղանին, և սեղանակիցներու ուրախ տրամադրութիւնը կը բարձրանար:

Պապ թագաւոր իր ձախ ձեռքին բռնած ոսկի բաժտակ և աջ ձեռքը ծունկին յենած մինչ անհոգ կը դիտէր նուազողները, Տրայանոս դուրս ելաւ սրահէն, իրը թէ բնական պէտքի համար:

Վայրկան մը վերջ, հսկայակազմ բարբարոս զինուոր մը, գմնէտիսիլ, աչքերուն մէջ վայրագ փայլով, և ձեռքը մերկացած ուսէր մը բռնած ներս մտաւ և ուղղուեցաւ դէպի Պապ արքան:

Պապ այդ մէկ երկվայրկանի մէջ յիշած ըլլալու էր իր թագուհին Զարման-

դուխատ, զեռ աղջիկ, հազիւ քսան տարեկան, յիշած ըլլալու էր երկու փոքրիկ մանչ զաւակները, Արշակ և Վազարշակ: Անմիջական աղէտի տեսքէն ծնած յուսահատ քաջութեամբ ան խկոյն իր գաշոյնը քաշեց, ոսքի ցատկելով ինքզինքը պաշտպանելու:

Իր հունելը, իրը թէ պատւոյ պահակ կեցած զինուորներ, իրենց ոսկեպորտ վահաններով արգիլեցին արքային փախուստը:

Պապ հազիւ ոտքի ելլելու փորձ ըրաւ, երբ բարբարոսի ամենի սուրը մոլեգնոս հարուածներով իջաւ երիտասարդ թագաւորի կրծքին, զզին և երեսին: Պապ ինկաւ սեղանի վրայ, և իր արքայական արիւնը, ըրջուած ոսկի և արծաթ բաժակներու զինիին խառնուած սեղանի նրբահիւս սփոռոցը ներկեց:

Գնել Անձեւացին նստած տեղէն վերցատկած, խոյացաւ Պապի մօտ և զինք արգիլել ուզող զինուորներէն մին տեղն ու տեղը սպաննեց: Բայց Տրայանոս, որ բարբարոսի հունելն ներս եկած էր, իր սուրը իջեցուց Գնելի զլխին և սպաննեց զայն⁽²⁰⁾:

Ո՞ւր էր Մուշեղ սպարապետը: Փաւատոս, որ կատարուած ոճիրի մանրամասն նկարագրութիւնը կ'ընէ, Մուշեղի մասին յիշատակութիւն չունի: Եթէ ան ներկայ էր ճաշարահին մէջ, անտարակոյս հանդիսատեսի գեր կատարած էր, և աւելի գոյն մնացած երբ տեսաւ թէ Գնելն ալ մէջտեղէն վերցաւ:

Ի՞նչ արգար զայրոյթով Ամմիանոս Մարկելինոսի բառերը կը դոզան երբ ան իր գաղափարը կը յայտնէ այս սարսափելի ոճիրի մասին:

«Ահա՝ այս տեսակ զաւաճանութեամբ մը, կը զրէ ան, գիւրահաւանութիւնը անարգօրէն խարուեցաւ, և այդ ալ ճաշերոյթի մը տաեն, որ յարգուելու է նոյնիսկ Սև ծովու վայրի ըրջապատին մէջ, Հիւրասիրութեան աստուծոյ աչքերուն առջև օտարականի մը արիւնը թափուեցաւ: Եթէ մեռելները ցաւ կրնան զգալ, համբաւաւոր մարբիկիս Լուսինսաը կսկծալի հոնդիւն արծակած ըլլալու էր այս ամբարտաւան ոճիրին ի լուր, յիշելով իր պարագան, երբ

(20) Ammianus, XXXI, 1, 20, 21: Փաւատոս, Ե. 32:

կը կռուէր իր հայրենիքի թշնամի Պիրոս թագաւորին դէմ, որ Խոտալիան հուր ու կրակի մատնած էր: Երբ զաղանաբար Պիրոսի թիկնապահը Ֆարրիկիոսին առաջարշակց սպաննել իր տէրը անոր բաժակին մէջ թոյն խաճնելով, ինչպիսի՛ զիհանձնութեամբ Ֆարրիկիոս միրժեց թիկնապահին առաջարկը, և Պիրոսին նամակ գրելով զգուշացուց զայն իր անմիջական սպասաւորներէն:

«Ումանք ուզեցին արդարացնել այս արտասովոր և ամօթալի արարքը, յիշելով օրինակը Սերտերիոսի սպանման (ճաշերոյթի ատեն): Բայց այդ չողոքովթները չեն զիտեր թէ, ոչ մէկ արարք, որ օրէնքի դէմ է, կրնայ արդարացուի ըսելով թէ անոր նման ուրիշ ոճիր մըն ալ գործուած էր, կամ անպատիժ մնացած, ինչպէս կ'ըսէ Յունաստանի յաւիտենական փառք Տեմոսթենէո»⁽²¹⁾:

Պապ թագաւոր հազիւ քսաներեք տարեկան էր, երբ սրախողիսող զլուխը կ'իշնար ճաշասեղանի սպասներուն մէջ:

ՎԵՐԶԱՐԱՆ

Մուշեղ Մամիկոնեան այժմ կրնար տնօրինել Հայաստանի զործերը իր ուզածին պէս: Ինք և իր արբանեակները կացութեան տէրն էին:

Փառատենչիկ սպարապետը տեսակ մը զինուորական տիրապետութիւն կը հաստատէր, որ Յիւզանդական ուժի կրթնած, պիտի ապահովէր իր բարձր զիրքը: Թէն Պապ թագաւորի վայրագ սպանութեան մէջ իր մեղսակցութիւնը այլևս զաղանիք մը չէր, և շատեր իմացած էին, բայց Մուշեղ մեծ երկիւղ մը չէր զգար, քանզի իր յաղթութիւնը կատարեալ կը համարէր:

Ան այս անգամ լուրջ պատճառ մը պիտի չունենար մտահոգուելէ նոր Արշակունի թագաւորէն, որովհետև ան ո՞վ ալ ըլլար, Վաղէս կայսեր կողմէ պիտի զրկուէր, և կայսրը իր գասը սովըրած, զգուշութեամբ պիտի ընտրէր հայ գահի թեկնածուն՝ Պոլիս զըտնուող Արշակունի իշխաններէն:

Վաղէս Հայաստան զրկեց Վարազգատ անունով Արշակունի երիտասարդ իշխան մը⁽¹⁾: Այն իրազութիւնը թէ ատենօք Վարազգատ Եապուհ թագաւորի մօտէն փախուստ տալով ապաստանած էր Պոլիս⁽²⁾, վատահութիւն ներշնչած ըլլալու էր կայսեր թէ Վարազգատ հաւատարիմ պիտի մնար Բիւզանդական արքունիքին, և Հայաստան հասնելուն զործակցէր երգուեալ Բիւզանդական Մուշեղի և անկէ ուզգութիւն առնէր:

Մայդակս պիտի չըլլար:

Ի սկզբան, ինչպէս Պապի պարագային, Վարազգատ թագաւոր հուս հետեւցաւ տիւրող կուսակցութեան իշխաններու ցուցմունքին, մինչև կացութեան ընտելանալը:

Հետզհետէ Վարազգատ իր չուրջը բուլորեց Պապ թագաւորի երիտասարդ խորհրդականները: Ասոնց կը միանային Մուշեղի թշնամիները, Պարսկական Կուսակցութեան մնացած իշխաններէն, մահաւանդ Մահառունեաց տոհմի նահապետ Բատ իշխանը:

Վարազգատ սկսաւ, Պապի նման, Շապուհի հետ բահակցութիւններ վարել: Ան ալ դժգոհ էր Մուշեղի տիկտատորական յաւակնութիւններէն: Բայց ալ տւելի վրզովուած էր իր տղական Պապ թագաւորի եղերական սպանման մէջ Մուշեղ Մոմիկոնի զինի գլխաւոր պատասխանատուութեան համար:

Վարազգատին պատմած էին ամբողջ դժնակ մանրամասնութիւնները այդ չարամիտ զաւագրութեան:

Թագաւորը որոշեց Պապին վրէժը լուծել: Եւ կարծես իր ընելիքին ալ զաֆան նրաութիւն մը տալու համար, Վարազգատ իւրացուց Տրայանոս զօրավարի ծրագիրը:

Արքան մեծ ճաշկերոյթ մը սարքեց, ուր հրաւիրեց աւագանին և Մուշեղ Մոմիկոնեանը: Նուազ, զինի, համազամ կերակուրներ: Ամէնքը տեղին, ինչպէս նաև Վարազգատէ զաղանիք հրահանգ ստացած տաններկու ուժեղ անձեր, որոնք սրահի մէջ յարմար զիրք բռնեցին Մուշեղի նըստած տեղին մօտ:

Գինին առատօրէն չըջանը ըրաւ սիդանին, թէն արքան ինքը խմելէ զգուշացաւ:

(1) Փաւստոս, Ե. 34: (2) Խորենացի, Դ. 40:

(21) Ammianus, XXXI, 1, 22, 23:

ԵՐԵՍՈՒԽ ՏԵՐԻ ԾԹԱԶ

Ա. ՅԱԿՈԲ ԵՒ ՎԱՏԻԿԱՆ

Պատրիկանի Մատենադարանին Արևելեան Բայնին Մատենադարանապետը՝ Առնաբինեօր Թիսլըրան 1923ի Յուլիոնին այցելած էր Ամեն. Ս. Պատրիարք Հօր և այդ առթիւ հետաքրքրուած էր տեսնել Ս. Յակոբի տպարանը և Զեռազրաց Մատենադարանը, որ հաստատուած է Ս. Թորոս հեղեղեցոյն մէջ, հուրի և ջուրի անթափանցելի ապահով չենք մը:

Յարգելի Մատենադարանապետը հիացած է Հայ Զեռազրիներու այս ճոխ հաւաքածուին վրայ, և միւս կողմէն փափաք յայտնած է զնել Ս. Յակոբի Տպարանէն լոյս տեսած զիրքերէն Վատիկանի Մատենադարանին համար: Ս. Պատրիարք Հայոց իմանալով ասիկա, ուզուած հատորները նուիրած է Վատիկանի Մատենադարանին:

Մօնախնեօր Թիսլըրան, Հոսոմ վերազարձին, Երուսաղէմի Հայոց Պատրիարքին այս նուիրատուութիւնը կը տեղեկացնէ Սրբազն Քահանայապետին, որ ի նշան իր գուհունակութեան Ս. Յակոբի Մատենադարանին կը նուիրէ լուսատիպ օրինակը այն յունարէն Յայսմաւուրքին, որ յատկապէս գրչազրուած է Բիւզանդիոնի Հայազդի Վասիլ Բ. Կայսեր (976 - 1025) համար^(*):

Մօնախնեօր Թիսլըրան իր տեսակցու-

թեան պահուն յայտնած է Ա. Պատրիարք Հօր թէ սկսած է կազմել Վատիկանի Մատենադարանին մէջ գտնուող Հայերէն Զեռազրական ապագիրներուն Մայր Յուցակը:

Յարգելի Մատենադարանապետին այդ գործը, լատիներէնով, լոյս տեսած է Վատիկանի տպարանէն: Հոյակապ հրատարակութիւնը, որմէ օրինակ մը նուէր զրկած է Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Երուսաղէմի Դոմինիկեան գիտուն Միաբանութենէն Հայր Արքէլի Ճեռքով, իմացնելով միանգամայն թէ այս զործին առաջին երկու օրինակներէն մին Ս. Պապին Ներկայացուցած է, իսկ միւսն ալ Դուրեհան Ս. Պատրիարքին:

Ն. Ամեն. Սրբազնութիւնը պաշտօնացիրով մը իր շնորհակալութիւնը յայտնած է Մօնախնեօր Թիսլըրանին:

Մանօր. — Այս ստոյգ տեղեկութիւններով ինքնին կ'ուղղուին վերջերս Հայթերթերու մէջ Ս. Յակոբի և Վատիկանի յարաբերութեանց մասին տեսնուած այլընդայլոյ լուրեր:

(Սիոն, 1928 Փետրվար, էջ 64):

(*) Ինչպէս որ այս Զեռազրին ընազիրը զլուխ զործոցն է յոյն գրչազրութեան և մանրանկարչութեան, նոյնպէս այս լուսատիպն ալ զլուխ զործոց մըն է զեղարուեստական տպագրութեան: Գործին իտալերէն վերնազդիրն է Ա. Menologio di Basilico I I (Cod Vaticanum Greco 1613), տպագր. Torino, Fratelli Bocca-Editioni, MdecccVII. Այս օրինակը կը գրէ 116 թիւը.

Տրամադրութիւնները բարձրացան, և ուրախութեան ալիքը ծփաց չքեզ սրահին մէջ:

Պարագատ ոտքի ելաւ զուրս երթաւու, իրը թէ բնական պէտքի համար:

Մա կանխաւ որոշուած գաղտնի նշանն էր:

Տասներկու մարգիկ ինկան Մուշեղի վրայ, և անոր թեկերը բանելով զինք անշարժութեան մատնեցին:

Մուշեղ զայրացած, ոտքի վրայ կեցող թագաւորին հարցուց. «Այս ինչո՞ւ համար է»:

Պարագատ՝ զէպի զուռը յառաջանաւով, պատասխանեց անգոստոք. «Գիսա Պապ թագաւորի մօտ, անոր հարցուր և կ'իմանաս թէ ինչո՞ւ համար է»⁽³⁾:

Մուշեղ Մամիկոնեան իր զլուխովը վճարեց Պապ Արչակունիին ունեցած պարագը:

Մինչ տասներկու հօգի Մուշեղի թեկերը գամուած պահեցին, Բատ Սահառունին սուրբը հանեց և անոր զլուխը կտրեց:

(29)

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

(ՎԵՐՁ)

(3) Փաւատոս, Ե. Յօ: Մեսրոպ Երէց՝ Պարագատ թագաւորին Մուշեղի ըսած բառերը կուտայ այս կերպ. «... Եւ Պարագատ ասէ, զնա՞ւ, զուշաց ցՊապ, թէ զնա վասն է՞ր ետուր ի ձեռս պանողացն» (118):